

7226

Գ. Յ. ՄԱՐԳԱՐԵԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

# ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ԳՈՒՆԱԿՈՐ ՔԱՐՏԵՍՆԵՐՈՎ ԶԱՐԴԱՐՈՒԱԾ

ՈՒՍՍԱՆՑ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

Ա. Բ. ՏԱՐԻ

Կ. ՊՈԼԻՍ

1923

91(075)  
Մ-35

Տպագր. Յ. Մ. Ակթեսն

ՊՈԿԵԼՈՒ ՕԸ 144








38890 - 11 . h



22118-60

Q

2004

		
Անգլիա <i>England</i>	Հայաստան <i>America</i>	Բուլղարիա <i>Russia</i>
		
Ամերիկա <i>America</i>	Յունաստան <i>Greece</i>	Տանկաստան <i>Turks</i>
		
Ֆրանս <i>France</i>	Պելիզ <i>Belgium</i>	Պարսկաստան
		
Իտալիա <i>Italy</i>	Ճապոն <i>Japan</i>	Սերբիա <i>Serbia</i>



# ՆՈՐԱԳՈՅՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ. ԳՈՒՆԱԽՈՐ ՔԱՐՏԷՍՆԵՐՈՎ ԶԱՐԴԱՐՈՒՄԸ. Վ. Յ. ՄԱՐԳԱՐԵԱՆ

## ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԵԱՆ ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԿՐԹԱՆՈՒԷՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՈՒ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆԵՐ

Չեզ յանձնուած Ազգին սիրառուն զաւակները ու որբուկները, զորս այնքան կը սիրէք և կը ջանաք որ անմնք ամենքն ալ իւրայնն ինսամով աւանդուած Ձեր դասեր, երախտապարտ պիտի ըլլան Ձեզ, երբ զաւր չէք կորսնցներ անմնց թանկագին ժամեր, բայց հարկ է օժանդակ ունենալ նպատակայարմար դասագիրքեր:

Թէեւ Աշխարհագրութեան համար չէին պակներ լտաւգոյն առաջնորդներ, որոնց յաջորդեցին նորեր ալ, ձոփ և գեղեցիկ, այնպէս որ մեր պատրաստած գունաւոր քարտէսներով այս Նորագոյն Աշխարհագրութիւնը պիտի չուզէինք լոյս ընծայել, եթէ չը նկատուէր այն՝ աւելի դիւրուսոց և աւելի համաձայն մեր կրական ծրագրին, իր աչքառու նորութիւններով։

Մեր աշխատասիրած բազմաթիւ դասագիրքերուն պէ՞ս, եթէ այս ալ արժանանայ Ձեր գնահատութիւններուն, ես՝ ինքինք վարձատրուած նկատելով պիտի ձեռնարկեմ նորեր պատրաստել, միակ փոփաքով, ծառայութիւնն մը մատուցանել սիրելի ազգին, որոն եղած եմ միշտ անձնուէր։

## ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ ԴԱՍԻՆ

Աշխարհագրութեան դասէն դուրս, անպէտ նիւթերը որբան ոնոգուա, բարձր նիւթերն ալ այնքան վնասակար են. ուսանողները կը խրտչին. դասերը պէտք է ըլլան դորձնական փորձերով համեմուած և զիւրհասկնալի, օրինակ։

Առնենք գնդակ մը երկիրը ներկայացնելու եւ մոմ մը Սրեւը պատկերացնելու համար։

1. Գնդակը (երկիրը) ինքը իր վրայ դարձընելով ցուցնել ուսանողին թէ գնդակին (երկիրն) այն մասը որ մոմին (Սրեւին) կողմը դարձած ու լուսաւուած՝ Ցերեկ, իսկ միւս մասը որ մքուքեան մէջ կը գտնուի՝ ԳԵՇԵՐ է։

2. Գնդակին երկու տեսակ շարժում տալ. մոմին շուրջը դարձընել. որ պիտի համապատասխանէ երկիր Արեւին ուրց մէկ տարուան շարժումին, եւ շարունակաբար դարձնել լոյսին դէմ, որ կը կատարէ երկիր՝ 24 ժամաւան, որ ըսկը է մեկ օրուան մէջ զիշեր եւ լոյս եղած միջոցին։

## 4. Ե Գ Վ Վ Գ

1. Երկիրը ի՞նչ ձեւ ունի.  
Երկիրը կլոր է, գնդակի  
մը նման:

2. Երկիրը ի՞նչի վրայ  
հաստատուած է.

Երկիրը բանի մը վրայ  
հաստատուած՝ կեցած չէ:

3. Երկիրը ո՞ւր կը դըտա-  
նուի.

Երկիրը միջոցին մէջ կը  
գտնուի, օդով շրջապա-  
տուած:

4. Ի՞նչ է միջոցը.


Միջոցը անահման պարապութիւն մէ, որ երկինք ալ  
կըսենք. Երկիրն որ կողմն ալ գտնուինք, երկինքը՝ այդ միջոցը,  
պարապութիւնը՝ կամարածեւ. կը տեսնենք միշտ:

5. Ի՞նչպէս կը դառնայ երկիրը.

Երկիրը՝ ինքը իր վրայ կը դառնայ, մեկ օրուան՝ այսին-  
քըն 24 ժամուան մէջ:

6. Այս շարժումը ի՞նչ յառաջ կը բերէ.

Այս շարժումն առաջ կուզայ, ցերեկ եւ գիշեր:



ՊԱՏԿԵՐ 1.— ԵՐԿԻՐԸ ՄԻՋՈԳԻՆ մէջ

7. Երկրին միւս շարժումն ո՞րն է.


Երկիրը՝ Արեւին շուրջն ալ կը դառնայ մէկ տարուան  
մէջ, այսինքն 365 օրուան եւ 6 ժամուան մէջ:

8. Այս դառնալէն ի՞նչ առաջ կուզայ.

Երկրին Արեւին շուրջ դառնալէն առաջ կուզայ չորս  
եղանակ՝ ԳԱՐՈՒՆ, ԱՄԱՄ, ԱՇՈՒՆ, ԶՄԵՌ:



## ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ



1. Երկիրը կը նդուածի լոյսը ..... եև, որում ՇՈՒՐՋ կը  
դառնայ մէկ ..... մէջ, այսինքն ..... օրուան եւ  
ժամուան մէջ:

2. Երկիրը կը դառնայ նաև ինչի իր վրայ մէկ .....  
այսինքն ..... ժամուան մէջ:

3. Երկրին Արեւին շուրջ դառնալէն առաջ կուզայ  
եղանակ 1 ..... 2 ..... 3 ..... 4 ..... :

4. Երկիրը կը գտնուի ..... մէջ եւ ..... մը վրայ  
հաստատուած չէ:

ԳԵՏԵԼԻՔ.— 1. Երկրին ուշազին է 40 հազար ֆիումեր. (մէկ ֆիումեր 1000  
մեր է): 2. Երկիրը Արեւին մեկ միլիոն երես հարիւր հազար անգամ փաք է: 3. Խայ  
կուսինեն 49 անգամ աւելի մեծ է:

Այս գիտելիքները կը հաղորդենք իբր ծանօթութիւն,  
բայց չենք պահանջեր ուսանողներէն որ բառ առ բառ ըսեն:

## Զ. ԵՐԿՐԻՆ ՄԱԿԵՐԵՒԹՅՈՅՑԸ

9. Երկրիս ներկայացնելու համար ի՞նչ կը գործածուին.

Երկրագունուեր (պատ. 2.) եւ բարտէսներ:

10. Երկրիս մակերեւոյթը ի՞նչ բանէ կը բաղկանայ.

Երկրիս մակերեւոյթը կը բաղկանայ զուրէ եւ ցամաքէ (պատ. 3):

ՊԱՏԿԻ 2.— ԵՐԿՐԱԳՈՒԵ



11. Ո՞րը աւելի է, ջուրը թէ՝ ցամաքը.

Ջուրը՝ ցամաքէն երեք անգամ աւելի է:

12. Ցամաքի մասերը ի՞նչ կը կոչուին.

Ցամաքի մեծ ընդարձակ տարածութիւնները կը կոչուին՝ Աշխարհ:


13. Զուրի մասերը ի՞նչ կը կոչուին.

Աղի զուրի ընդարձակ տարածութիւնները ՇԽՎԵՐ կամ ՊԼԿԵՆՈՍՆԵՐ կը կոչուին:

14. Ի՞նչ է ալիքը.

Մովի շարժումն է, որ երբեմն կը լլայ մեղմ եւ երբեմն այնքան սաստիկ, որ կը խորտակէ իրեն դէմ գտնուած արգելքները:

## ՔԱՐՏԵՍ



ՊԱՏԿԻ 3. Զուրը նրկւեն Յ անգամ աւելի է.

## ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

1. Երկրագունածին մակերեւոյթին վրայ երկրէն անգամ աւելի ջուր կայ:

2. Աղի ջուրի ընդարձակ տարածութիւնները կը կուտին կամ : Ասոնք կը շրջապատէն :


3. Երկիրը կը ներկայացնեն ով եւ ով:

ԳԻՏԵԼԻՔ. — Ծովերը շատ օգտակար ու հարստութեան և լուսաւորութեան միջոց եղած են, ծովով կարելի եղած է դիւրա յարաքերութիւն հաստատել աշխարհի ժողովուրդներուն նետ և վաճառականութեան զարկ տալ: Ծովերը կարտաղրեն ամեն տեսակ ձուկեր և խեցիներ: Ծովին խորութիւնը ամեն տեղ միեւնոյն չէ, ինչպէս և գոյնը: Գործիք մ'ալ հնարուած է որ ծովի ջուրը կը գաէ որով ծովազնացները չեն նեղուիր խմելու ջուրի պակասութենէն:

## ՆԱԽԱԳԱՏՐԱՎԱՏՈՒԹԻՒՆ ԴԱՍԻՆ



Այսպէս ենթադրեցէք  
թէ՝ Արեւը ծագած ժա-  
մանակ դաշտի մը վրայ  
կը գտնուիք. երբ Արեւը  
կերեւի, աջ թեւերնիդ  
այն կողմ երկնցուցէք և  
ըսէք Արեիելք. Առանց  
տեղերնիդ փոխելու, եթէ



ՊԱՏԿԵՐ 4. Երկրիս կողմերը.

Ճախ թեւերնիդ ալ երկնցնէք հակառակ կողմը, Արեւին մարը  
մտած կողմը ցուցուցած կըլլաք, որ կըսուի ԱրեիՄՈՒՏԲ: :  
Այն ատեն ձեր դէմը կիյնայ ՀիՒՄԻՍ և ձեր ետին ՀԱՐԱՒ:  
Այսպէս կորոշուին երկրիս չորս կողմերը:

## 3. ԵՐԿՐԻՍ ԿՈՂՄԵՐԸ



15. Ո՞րն է արեւելքը.

Արեւին ծագած կողմը՝ Արեիելք է. (Պատ. 4.)

16. Ո՞րն է արեւմուտքը.

Արեւին մարը մտած կողմը ԱրեիՄՈՒՏԲ է:

17. Ո՞րն է հիւսիսը.

Երբ աջ թեւերնիս Արեիելք երկնցնենք, հիւսիսը դէ-  
մերնիս կիյնայ:

<b>ՀԻՒՍԻՍ</b>  <b>ԱՐԵՎԻՄ</b>  <b>ՀԱՐԱՒ</b>  <b>ՀԻՒՍԻՍ</b>	<b>ՀԱՐԱՒ</b>  <b>ՀԻՒՍԻՍ</b>  <b>ՀԱՐԱՒ</b>  <b>ՀԻՒՍԻՍ</b>
<b>ՀԱՐԱՒ</b> ՊԱՏԿԵՐ 5.	<b>ՀԱՐԱՒ</b> ՊԱՏԿԵՐ 5.

18. Ո՞րն է հարաւը.  
ՀԱՐԱՒԻՆ՝ հիւսիսին հակառակ  
կողմն է:
19. Աշխարհագրական տախտակին  
կամ քարտէսին վրայ ո՞ւր կը նշանակին  
կամ ի՞նչպէս կը ներկայացնեն երկրիս  
չորս կողմերը.  
Քարտէսներուն վրայ ԱՐԵԻԵԼՔԸ  
աջ կողմը, ԱՐԵԻՄՈՒՏԲԸ ձախ կողմը,  
ՀԻՒՍԻՍԸ վերը, ՀԱՐԱՒԸ վարը կը նշանակին (պատ. 5):


## ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ



1. Երկրին կողմերը զիսնայու համար, ճախ պէսէ է  
զսնել..... այնուհետեւ դիւրաւ կը զսնուին միւս կող-  
մերը, որոնք են 2 ..... 3 ..... 4 .....

2. Երեսնիս Աշխարհացոյց տախտակներու դէմ երբ  
դարձնենք աջ կողմերնիս ..... ձախ կողմերնիս .....  
վերը ..... վարը ..... է(պատ. 5):

3. Երեսնիս երբ Արեւելքին կողմ դարձնենք ետեւնիս  
Արեւին մարը մտած կողմը կըսուի ..... իսկ մեր ճախ  
կողմը ..... աջ կողմերնիս ալ կըսուի .....



Պատկեր 6

Պատկեր 7

Հողմացոյց: պատկ. 7 Արմ. Արևմուտք. Արլ. Արևելք. Հս. Հիւսիս. Հթ. Հարաւ.

**ԳԻՏԵԼԻՔ.** — Գործիք մը կայ ԿՈՂՄՆԱՑՈՅՑ անունով արուն ՍԼԱԲԸ միշտ Հիւսիս կը ցուցնէ տես պատ. 6: Գիշերները բեւեռույյին աստղն ալ Հիւսիսի ուղղութիւնը ցոյց կուտայ մեզի: Խակ Հայ եկեղեցիներու խորանները միշտ Արեւելքի կողմը կը շինեն և Հայ եկեղեցին կօրհնէ աշխարհիս չորս կողմերը ԱՆԴԱՍՏԱՆ ընելով: ՀՈՂՄԱՎԱՐԴ. — Հովերու ուղղութիւնը ցոյց տուող գործիք:

## Կ ՀԱՐՄԱՋՈՆ ԱԲԵՐ ԵՒ ԱՍՏՋԵՐ

20. Երկրին գնդաձեւութեան ի՞նչ ապացոյց կայ. Երկրին գնդաձեւութեան շատ ապացոյցներ կան, եւ ա՛լ տարակոյս մնացած չէ կլոր ըլլալուն:

21. Կրնա՞ս ապացոյց մը տալ.

Երբ ծովիզերքէն դիտենք հեռուէն եկող նաւ մը, նախ անոր կայմի ծայրերը, յետոյ կայմերը եւ ապա նաւը կը տեսնենք:

22. Ուրիշ ի՞նչ ապացոյց կայ.

Նոյնաէս գիտենք թէ՝ հեռուն լիուներ, բլուրներ կան, որոնք չեն երեւիք, երկինքը կամարի պէս կը ծածկէ, մինչ եթէ երկիրը հարթ ըլլա՛ր, պիտի տեսնուէին:

23. Ի՞նչ է հորիզոնը.

Հորիզոնը՝ մեր տեսութեան սահմանն է, ուրկէ անդին բան չենք տեսներ եւ երկնակամարի ծիրը կերեւի մեր երկրին հետ միացած:

24. Երկրիս ցած ու բարձր տեղերը չե՞ն փոխեր անոր գնդաձեւութիւնը.

Աշխարհս այնչափ մեծ է որ, ինչպէս ձմերուկի մը կեղեւին վրան փակցուած թղթի մեծ ու պատիկ կտորներ կամ փորազրուած գիրեր կամ նշաններ ձմերուկին ծեւք չեն փոխեր, այնպէս ալ երկրիս ցած ու բարձր տեղերը չեն փոխեր աշխարհիս ծեւը:

25. Երկիրս ո՞ր կողմբ կը դառնայ.

Երկիրը Արեւմուտքէն՝ Արեւելք կը դառնայ:

26. Ի՞նչ է Արեւը կամ Արեգակը.

Արեւը՝ ինքիրմէ լոյս ունեցող երկնային մարմին մէ՛ կոր,  
երկիրս պէս միջոցին մէջ, որ մեզ կը տաքցնէ, կը լուսաւորէ  
եւ ամէն բանի կեանք կուտայ:

27. Ի՞նչ է աստղը.

Աստղ կըսուին ինքիրմէ լոյս ունեցող երկնային մար-  
մինները՝ որոնք պարզ զեշերին կ'երեւին երկնակամարին վրայ  
պլազմող փայլուն փոքրիկ լոյսեր (տես պատկ. 1):

28. Աստղերը փո՞քը են թէ Արեւը.

Արեւը՝ Աստղերէն փոքր է, բայց Աստղերը մեզմէ խիստ  
հեռու ըլլալուն մեզի փոքր կերեւին:

29. Երկիրը՝ Արեւին շուրջ դառնալուն համար ի՞նչ կըսուի.


Երկիր՝ կըսուի Մալորակ Արեւին շուրջը դառնալուն  
համար (պատկ. 8):

30. Լուսինը ի՞նչ կըսուի.

Լուսինն ալ կ'ըսուի Արբանեակ, երկիրին շուրջը՝ բոլոր-  
տիքը դառնալուն համար:

31. Լուսինը իր լոյսը ունից կ'ստոնայ.

Լուսինը՝ ինքիրմէ լոյս չունի երկիրս պէս եւ իր լոյսը  
կ'ստանայ Արեւէն:



Պատկեր 8

## 5. ԵՐԿԻՐԱԳՈՅՆ

32. Երկրագունտի միջոցով ի՞նչպէս կը ներկայացուի  
երկիրը.

Կոր գունտ մը կը շինեն եւ վրան կը գծեն երկրիս  
մասերը: Այս երկրագունտը Լիսեռի մը շուրջ ինքը իր վրայ  
կը դառնայ. այդ վիսեռը կըսուի առանցք (պատ. 2):

33. Առանցքին երկու ծայրը ի՞նչ կը կոչուի.

Առանցքին վերի ծայրը կը կոչուի Հիւսիսային բեւեռ. իսկ  
վարի ծայրը՝ Հարաւային բեւեռ:

34. Պարզ օրինակով մը բացատրէ.

Ինձորի մը մէջտեղէն գուլպայի ասեղ մը կամ երկար  
գամ մը կ'անցնեմ, որուն երկու ծայրերը դուրս մնան, այդ  
երկար գամը կըսուի առանցք. դուրս մնացած վերի ծայրը  
կը կոչուի Հիւսիսային բեւեռ (գամ). իսկ վարի ծայրը դուրս  
ցցուած գամը կը ցուցնէ Հարաւային բեւեռը:

35. Աշխարհն՝ այդպէս բեւեռ, առանցք կամ վիսեռ ունի:

Ո՞չ. աշխարհագիրները ։ աշխարհն իր ամբողջութեամբ  
ներկայացնելու, անոր ինքը իր վրայ ունեցած բաւարումը  
բացատրելու համար հնարած են ասոնք:

36. Հասարակածը ի՞նչ է.

Հասարակածը՝ որ զեշերհաւասարի զիծ ալ կըսուի,  
Հիւսիսային եւ Հարաւային բեւեռներու նիւտ մեջեղը՝  
երկրագունտին վրայ բաշուած ուզագիծն է:

37. Գիշերահաւասարի գիծ ինչո՞ւ կըսուի.

Հասարակածը՝ զիշերահաւասարի գիծ ալ կըսուի, որով հնտել այդ գիծին վրայ զտնուող երկիրներուն մէջ գիշեր ցերեկ հաւասար կըլլայ: (12 ժամ լոյս, 12 ժամ մութ՝ գիշեր):

38. Միջօրէական գիծը ՞՞՞ն է.

Միջօրէական գիծը բնւեռէ բնւեռ քաշուած շրջագիծն է, որ երկրագունուող երկու հաւասար մասերու կը բաժնէ, Արեւելիան կիսագունս եւ Արեւմտեան կիսագունս, (տե՛ս հարքագունը պատ. 18):

39. Աշխարհացոյց քարտէսներու վրայ քաշուած շրջագիծը ուրիշ ի՞նչ կը ցուցնեն.

Աշխարհացոյց քարտէսներու կամ երկրագունուին վրայ քաշուած զանազան շրջագիծերը կը ցուցնեն (Ա.)— տեղերու դիրքը ու հեռաւորութիւնը, (Բ.)— կլիմաները, այսինքն տեղի մը տակ կամ պաղ, խոնակ կամ չոր ըլլալուն աստիճանները:

40. Այդ տատիճանները քանիի՞ բաժնուած են եւ ի՞նչ կըսուին.

Այդ ասիճանները բաժնուած են հինգի եւ կըսուին հինգ գօտիներ. (1.) Այրեցեալ գօտի (հասարակածին երկու կողմը)

(2.) Հիւսիսային Սառուցեալ գօտի. (հիւսիսի բեւեռին կողմը) (3.) Հարաւային Սառուցեալ գօտի (Հարաւային բեւեռին կողմը) (4.) Հիւսիսային բարեխառն գօտի Այրեցեալ եւ Հիւսիսային սառուցեալ գօտիներու մէջ տեղ. (5.) Հարաւային բարեխառն գօտի, (Այրեցեալ եւ Հարաւային սառուցեալ գօտիներու մէջտեղ):

41. Աշխարհիս վրայ այդ տեսակ բաժանումներ դիմեր կմնեն:

Աշխարհիս վրայ ո՞չ այդ տեսակ բաժանումներ եւ ո՞չ ալ գիծեր կան, անոնք երեւակայական են, ինչպէս լիսեռը կամ առանցքը ու բեւեռները:

42. Այդ գիծերը ու բաժանումները ինչո՞ւ եղած են.

Աշխարհս իր ամբողջութեամբ ամէն կերպով ներկայացնելու համար, պէտք տեսնուած է այդ բաժանումներուն ու այդ գիծերուն:

43. Աշխարհացոյց քարտէս մը, որ ամրող երկրին մակերեսով կը ներկայացնէ, ի՞նչ կըսուի:


Աշխարհացոյց քարտէս մը որ երկրիս ամբողջ մակերեւոյքը կը ներկայացնէ հարքագունս կըսուի (տես պատկ. 9):

44. Ի՞նչու երկու կիսագունսերու բաժնուած է երկրագունուոր.

Երկրագունուոր՝ եթէ իր կըր ձեւով ներկայացուէր, այն ատեն (մէկ կողմը) կէսը պիտի երեւէր եւ միւս կէսը պիտի շերեւէր, այս պատճառով պէտք էր երկու կիսագունսերու բաժնել, որ կըսուի Արեւմտեան կիսագունս եւ Արեւելիան կիսագունս:



# ՀԱՐԹԱԳՈՒՅՑ



Պատկեր 9

Արևմտեան Կիսագույն

Արևելեան Կիսագույն

## ՈՎԿԻԱՆՈՍՆԵՐ — ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԵՐ



45. Որո՞նք են հինգ մեծ Ովկիանոսները.

Հինգ մեծ Ովկիանոսներն են.

ԽՍ.Ղ.Ա.Ղ.Ա.ԿԱ.Ն Ովկիանոս.

Ա.ՏԼ.Ա.ՆՏԵ.Ա.Ն Ովկիանոս.

ՀՆԴԿԱ.Յ Ովկիանոս.

ՀԻՒՍԻՍԱ.ՅԻՆ ՍՍ.ՌՈՒՑԵՍ.Լ Ովկիանոս

ՀՍ.ՐԾ.Ի.Ս.ՅԻՆ ՍՍ.ՌՈՒՑԵՍ.Լ Ովկիանոս.

46. Սշխարհի հինգ մասերն որո՞նք են.

Սշխարհի հինգ մասերն են՝ ԵԽՐՈՊԱ, ԱՍԻԱ, ԱՓՐԻԿԵ, որոնք կը կազմեն հին Աշխարհներ՝ ԱՄԵՐԻԿԱ, նոր աշխարհ է, ինչպէս ՈՎԿԻԱՆԻԱ, որ կը բաղկանայ Առաջադիմ եւ բազմաթիւ կղզիներէ, որոնք կը գտնուին Խաղաղական ովկիանուին մէջ:

47. Խաղաղական ովկիանոսը ո՞ւր կը գտնուի.

Խաղաղական ովկիանոսը կը գտնուի Ասիոյ և Ամերիկայի մէջտեղ:

48. Առանտեան ովկիանոսը ո՞ւր կը գտնուի.

Աշխատեան ովկիանոսը կը գտնուի Եւրոպայի, Աֆրիկայի, և Ամերիկայի մէջտեղ:



## ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ




1. Քարտէս մը որ ամբողջ երկիրը, անոր մակերեւոցը կը ներկայացնէ կրոսի ..... (պատկ. 9):

2. Աշխարհիս հինգ մասերն են 1 ..... 2 ..... 3  
4 ..... 5 ..... :

3. Հինգ մեծ Ովկիանոսներ կան, որք են 1 .....  
2 ..... 3 ..... 4 ..... 5 ..... :

ԳԻՏԵԼԻՐ. — Արևմտեան կիսագունդի մէջ կը տեսնենք Ամերիկան որ 1492 ին Բրիտանափոր Քօլոմպոսի կողմէ գտնուեցու. և ըստեցաւ նոր Աշխարհ. իսկ Ասիա, Եւրոպա, Աֆրիկէ հինէն ծանօթ բլալուն ըստեցան Հին Աշխարհներ:



## ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱԶԳ. ԿՐՈՆ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ



### 49. Ի՞նչ ըսել է Ազգ.

Միեւնոյն լեզվակ խօսող մարդիկ կամ ժողովուրդ որ ունի իր անունով հայրենիք կըսուի Ազգ.

### 50. Ի՞նչ ունին ազգերը.

Ազգերը ունին իրենց յատուկ երկիրը, ուր հաստատուած են դաւերէ ի վեր եւ շինած են գիւղեր, աւաններ, քաղաքներ, ունին կրօն եւ կառավարութիւն կամ պետութիւն:

### 51. Ի՞նչ է գիւղ.

Քիչ տուներու համախմբութիւնը, կ'ըսուի գիւղ. իսկ եթէ տունի քիչ ըլլան 8-10 տուն կըսուի տես:

### 52. Աւանը ի՞նչ է.

Մեծ գիւղերը՝ կ'ըսուին աւան կամ գիւղաքաղաք:

### 53. Ի՞նչ է քաղաքը.

Աւաննեն կամ գիւղաքաղաքէն մեծը, կ'ըսուի հաղաք. իսկ այն քաղաքը ուր երկրին ներկայացուցիչը կամ Թագաւորը կը նստի, կ'ըսուի Մայրաքաղաք:

### 54. Բերդաքաղաքը ի՞նչ է.

Այն քաղաքը՝ որ բերդ ունի, կըսուի բերդաքաղաք. իսկ քաղաքին մօս գտնուած տեղերը կամ գիւղերը՝ արուարձան:

### 55. Կրօնն ի՞նչ է.

Կրօնը մարդոց ունեցած լիբունումն է Աստուծոյ գոյութեան վրայ:

56. Մարդոց ունեցած ըմբռնումը Աստուծոյ գոյութեան վրայ միեւնո՞յն է.

Ոչ, այս պատճառով կրօնները կը բաժնուին երկուքի, Միասուածեան եւ Բազմասուածեան եւ ասոնք ալ ունին իրենց մէջ զանազան բաժանումներ:

### 57. Մէկ Աստուծած ճանչցողները որո՞նք են.

Ա. Քրիստոնեաները, որոնք կը բաժնուին զանազան եկեղեցիներու. Հայկական, Յունական, Պապական որոնցմէ բաժնուած են բողոքականները եւ ասոնք ալ ունին իրենց մէջ բազմարիւ բաժանումներ:

Բ. Մամեևականները, ասոնք ալ ունին իրենց մէջ բաժանումներ:

### Գ. Հրեաները, որոնք ունին նոյնակէս բաժանումներ:

### 58. Բաղմասուուածեանները որո՞նք են.

Կոսակացները եւ Բնակացները, որոնք ունին իրենց մէջ ալ շատ բաժանումներ եւ տակաւին միաստուածեաններէն աւելի են:

### 59. Ի՞նչ ըսել է տէրութիւն կամ պետութիւն.

Իշխան մը, Նախագահ մը, Թագաւոր մը կամ Կայսր մը ունեցող երկիրը, կըսուի Պետութիւն կամ Տէրութիւն:

### 60. Ո՞ր տէրութիւնը յառաջադէմ է.

Այն տէրութիւնը՝ որ ուստիմը պարտաւորիչ ըրած է ամենուն եւ արդարութիւնը կը գործադրէ անաշառութեան:





ՃԵՐՄԱԿ ՅԵՂ. ԴԵՂԻՆ ՅԵՂ. ՄԵՒ ՅԵՂ.

Պատ. 10

Կարմիր տողին

Կարմիր և եւրոպական սպասարկության համար

Պատ. 11

Սպասարկության համար

Պատ. 12

Սպասարկության համար

ԿԱՐՄԻՐ ՅԵՂ.

Պատ. 13

Սպասարկության համար

ԱՄԵՐԻԿԱ

## ՄԱՐԴԿԱՅԻՆ ՅԵՂԸ



61. Մարդկային ցեղը բանի կը բաժնուի.

Մարդկային ցեղը կը բաժնուի չորսի, ձերմակ. Դեղին.

Մեւ ու Կարմիր (Ամերիկայի ընիկները):

62. Ո՞ւր կը բնակին այս ցեղերը.

Ճերմակ ցեղը կը բնակի՝ եւրոպա, Սրբւամտեան Սպասարկության Ամերիկային առաջանաւութիւններ Ամերիկա եւ Աւստրալիա: (պատ. 10) Դեղին ցեղը՝ կը բնակի Սպասարկության համար (պատ. 11) Մեւ ցեղը՝ Ամերիկէ (պատ. 12) եւ Կարմիր ցեղը՝ Ամերիկա, ուր տեղի ընիկներն են (պատ. 13):

63. Այս ցեղերը առանձին ազգ մը կը ներկայացնեն.

Ո՞ւ ամէն ցեղ կը բաժնուի շատ մը ժողովուրդներու,

այսպէս ճերմակ ցեղին կը վերաբերին Հայերը, Յոյները, Խոալացիները, Յրանսացիները, Սնգլիացիները եւայն, (պատ. 9):

64. Դեղին ցեղին որո՞նք կը վերաբերին.

Դեղին ցեղին կը վերաբերին Զինացիները, ձարոնները եւ ուրիշներ (պատ. 11):

65. Մեւ ու Կարմիր ցեղին որո՞նք կը վերաբերին.

Մեւ ցեղին կը վերաբերին Ամերիկէի եւ Ովկիանիայի շատ մը ժողովուրդներ. իսկ Կարմիր ցեղին Ամերիկայի ընիկ զանազան ժողովուրդներ (պատ. 13):

66. Մարդկային ժողով ցեղերն ալ լուսաւորուած են.

Ո՞չ. ժողովուրդներ կան, որ տակաւին վայրենի են ծառերու եւ այլերու մէջ կը բնակին. վայրենինեւ կան, որ մարդակեւ են, թէ եւ անոնց մէջ այ կը գտնուին դարբններ, դանակագործներ, հօտարածներ, որոնք նախնական մարդը կը յիշեցնեն:

67. Ո՞ր ժողովուրդները քաղաքակրթուած կը սուբին.

Այն ժողովուրդները՝ որոնք ունին քաղմաթիւ վարժոցներ եւ դպրոցներ զիտութեան եւ արուեստից նեմարաններ. մղում տուած են վաճառականութեան, երկրագործութեան, կենդանաբանութեան եւ մեթենագիտութեան եւայլն:

68. Լուսաւորեալ և քաղաքակրթ ազգերը որո՞նք են

Քրիստոնեաները՝ որոնք կաշխատին աշխարհը լուսաւորել եւ իրարու օգնել, պահելով մեր փրկչին պատուէրը, սիրել ընկիւրը՝ մեւ անձին պէս եւ հաւատալ նւմարիս Աստուծոյ:

69. Բոլոր ցեղերն ալ կրօնք ունին.

Աշխարհիս մէջ ըլ գտնուեցաւ ժողովուրդ մը, որ չունենար կրօնք կամ Աստուած՝ ըլլան անոնք քաղաքակրթ կամ վայրենի, միաստուածեան կամ բազմաստուածեան. կրապաշտ կամ արեւապաշտ, բայց Քրիստոսի սիրոյ կրօնն է որ կակսի տիրապետել աշխարհիս:

## ՕԴ ԵՒ ՄԹՆՈԼՈՐՏ



### 70. Ի՞նչ է օդը.

ՕԴԻ՝ անտեսանելի մարմին մէտ, անգոյն եւ թափանցիկ, կը գտնուի ամէն տեղ, առանց օդի ո'չ մենք, ո'չ կենդանիները կապրին եւ ո'չ բոյսերը կանին:

### 71. Ի՞նչ է մթնոլորտը.

ՄԹՆՈԼՈՐՏԸ ուրիշ բան չէ, բայց եթէ գոլորշիներով լեցուած օդ, որ շրջապատած է ամբողջ աշխարհ:

### 72. Ի՞նչ է գոլորշին.

Ինչպէս զուրը տաքնալով կը շոգիանայ, երկրիս զուրերն ալ այնպէս կը շոգիանան, որուն կըսենք գոլորշի, բայց ընդհանրապէս չ'նք տեսներ, ինչպէս շոգին, երբ օդն ալ զբեթէ անոր տաքութիւնը ունենայ. իսկ պաղ օդին՝ շոգին որոշ կը տեսնուի:

### 73. Գոլորշին ի՞նչ վիճակի մէջ կը տեսնուի.

Երբ երկրիս մակերեւոյթը հաւասար կերպով տաքցած չէ շրջապատող օդին հետ, այն գոլորշին գիշերուան ցրտութենէն խտանալով կը ծանրանայ եւ չը կըսալով վեր ելնել, երկրիս երեսը կը տարածուի եւ կերեւի մեզի մուլսի պէս, որ կըսուի մեզ կամ մառախուղ:

### 74. Ե՞րբ կը փարատի մէզը կամ մառախուղը.

Մէզը կը փարատի, երբ արեւը ծագելով օդը կը տաքնայ, եւ մէզը շոգիանալով կը բարձրանայ միջնոլորտին վերերը, ուր օդը ցուրտ է եւ հոն այդ գոլորշիները խտացած կերեւին մեզի, որու կըսենք ԱՄՊ:

### 75. Ի՞նչ է անձրեւը.

Ամպերուն վրայ ուրիշ գոլորշիներ միանալով, աւելի կը խտանան եւ ջուրի կաթիլներու կը փոխուին եւ կամ ամպածեւ գոլորշին աւելի խտանալով կը վերածուի ջուրի կաթիլներու, որոնք կը թափին երկրիս վրայ այս է ԱՆՁՐԵՒԸ:



Պատկեր 14

### 76. Ծիածանը կամ ծիրանի գօտին ի՞նչ է.

Ծիածանը կամ ծիրանի գօտին՝ այն է, որ կամարածեւ կերեւայ եօթը գոյնով (կարմիր, նարնջագոյն, դեղին, կանաչ, կապոյտ, մութ կապոյտ եւ մանիշակագոյն), երբ տակաւին հետուն՝ չէ դադրած անձրեւը եւ արեգակի ճառագայթներու բեկրեկումը կը տեսնուի անձրեւի կաթիլներու մէջէն, ինչպէս երբ լեցուն շիշ մը դնենք արեւի ճառագայթներու դէմ, անոնց բեկրեկումէն կը տեսնենք հաճելի գոյներ:

77. Յողը ի՞նչ է.

Փորձով տեսած ենք թէ՝ տաք եղանակին շիշի մը մէջ շատ պաղ ջուր երբ լեցնենք, իսկոյն շիշին վրայ ջուրի կաթիներ կը տեսնենք, որովհետեւ օդին գոլորշին պաղ շիշին կը քսուի. այսպէս երբ երկրիս մակերեւոյթը օդէն աւելի ցրտանայ զիշերները՝ մանաւանդ առաւօտեան դէմ, այն ատեն գոլորշին կը խտանայ եւ ջուրի կաթիներու պէս կերեւայ մարզագետիններու վրայ, որ կըսուի ՅՕ:

78. Եղեամը ի՞նչ է.

Աշունին զիշերները շատ անգամ հողը այնչափ կը պաղի, որ երբ գոլորշիները քսուին աւելի ցուրտ իրերու, անոնք այն ատեն, ո՛չ թէ ջուրի կաթիլի կը փոխուին, այլ կը սառին բարակ, գնդասեղի զլիսու նման կամ ասեղի ծեւով, որ կըսուին եղեամ:

79. Կարկուտը ի՞նչ է.

Երբ անձրեւի կաթիլները ամպերէն ինկած ժամանակ իրարու միանալով յանկարծ ցուրտ օդի հոսանքէ անցնին կը սառին ու կը թափին երկրիս երեսը մնծ կամ պզտիկ, որ կըսուի կարկուտ. կարկուտը երբեմն շատ վնասներ կը պատճառէ:



Պատկեր 15

80. Զիւնը ի՞նչ է.

Անձրեւը երբ սաստիկ ցուրտ մթնոլորտի մէջէն անցնի, զրային կաթիլները սառելով բամբակի նման կիցնեն ու կը ծածկեն երկրիս երեսը, որ կըսուի ծիւն: Զիւնը օգտակար է, որովհետեւ թող ջիտար որ երկրիս երեսը սառի եւ սերմերը փճանամն, ծիւնին ներքեւ տաք է:

Մարդուն սառած մասերը շիմելով կը տաքնան եւ հարկ իկայ կրակին կամ վառարանին մօտեցնել, որովհետեւ կը վնասուին:


81. Հողը ի՞նչ է.

Օդը երբ տարնայ՝ թեթեւնալով կը բարձրանայ, անոր տեղ անմիջապէս կը վազէ պաղ օդը, այսպէս օդի շարժում առաջ կուգայ, որ կըսուի հով կամ համի:


82. Ո՞րն է գեփիւռը, մրրիկը, փոթորիկը, ուրականը.

Օդի շարժումը՝ հովը եթէ մեղմ ըլլայ, կըսուի գեփիւռ, եթէ բուռն ու սաստիկ ըլլայ կըսուի մրրիկ կամ փոթորիկ իսկ եթէ այս փոթորիկը ամենասաստիկ ըլլայ, կըսուի Ուրական, որ շէնքեր կը փլցնէ, ծառեր արմատախիլ կընէ ու մեծամեծ նաւեր կընկղմէ (տես պատ. 15):


**ԳԻՏԵԼԻՔ.**— Չորս տևակ ամպ կայ. (1) Գուռզ ամպեր բուրդի ծիւերու նման, որ յաճախ օդի փոխուարիւն կը ցուցնեն. (2) Կուտակ ամպեր լեռանման, բաղրածի, շուրջը մերմակ ամպեր, որ Աւելը մարդ մասծ ժամանակ կը ցրուին. (3) Բարդ ամպեր, երկայն հորիզոնական, յաճախ կարմրագոյն, որ Աւելը մարդ մժնելուն ու եղելուն կերեւին. (4) Թուխ ամպեր, խոշոր, զորշ, սեւորակ, որով ծիր բութին եւ անձեռք կը բերեն:



Պատկեր 16 Ե՞նչ կը տեսմէք. նկարագրեցք:




Պատկեր 17 Գծեցէք ձեր Քասարանի յատակագիծը:




Պատկեր 18 Գծեցէք ձեր զպրոցի յատակագիծը:

ԳԻՒՂԱՔԱՂԱՔ




Պատկեր 19

Թիւ. 1. 2. 3. Բլրակներ, 4. Անտառներ, 5. 6. 14. Մօտակայ զիւղեր  
տանող ճամբաններ, 7. Կամուրջ, 8. 9. Գետակ, 10. Դպրոց, 11. Նկեղեցի,  
12. 13. Փողոցներ:




Պատկեր 21 Ընդօրինակ:

ՔԱՐՏՀԱ ԳԻՒՂԱՔԱՂԱՔԻՆ



Պատկեր 20

Գծէ գլուխիդ քարտէսը իբր օրինակ ըրնելով այս գիւղաքաղաքը, զեղչելով  
այն բաները որ չի կան: Յսկ մեր դպրոցին արեւելան կողմն: ..... իսկ  
եկեղեցին, քով կայ ..... փողոցը եւայլ:



Պատկեր 22 Ընդօրինակ այսէլատակագիծը

**ՅԱՄԱՔԻ ԵՒ ԶՈՒՐԻ ԲՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ  
ՍՈՀՄԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ, ԲԱՌԵՐՈՂ**

### ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Պատկերին վրայ նայելով նախ աշխարհագրական բողոք բառերը գրեցեմ եւ լսեմ (տես երես 18):

#### 83. Ի՞նչ է կղզին.


Կղզին՝ այն ցամաքն է, որուն չորս կողմը ջուրով պատած է (տես երես 18): Եթի շատ մը կղզիներ խմբուած են իրարու մօտ, կը կոչուին կղզեխումբ կամ Արշիպեղաքոս:

#### 84. Թերակղզին ի՞նչ է.

Թերակղզին՝ գրեթէ կղզի է, այսինքն այն ցամաքն է, որու երեք կողմը ջուրով պատած է եւ միայն մեկ կողմը ցամաքին կցուած է, (տես երես 18):

#### 85. Ի՞նչ է գլուխ կամ հրուանդան.

Դէպի ի ծով երկարած ցամաքի նեղ եւ փոքր մասը կըսուի գլուխ (տես երես 18): Իսկ եթէ այդ ցամաքը բարձր ու լեռնային ըլլայ, կըսուի հրուանդան:



#### 86. Լիճը ի՞նչ է.

Լիճը՝ ջուրի այն տարածութիւնն է, որ ամէն կողմէ ցամաքով շրջապատուած է (տես երես 18): Լիճը՝ եթէ փոքր է կըսուի լճակ:

#### 87. Ի՞նչ է ճահիճը.

Ճահիճ կըսուին տղմուտ ջուրով ծածկուած գետիններ, ուր կանին խոտեր, եղէզ եւ մամուռ:

#### 88. Ի՞նչ է ծոցը կամ ծովածոցը.

Ծոցը՝ ծովին այն մասն է, որ ցամաքին մէջ մտած է, եթէ ծոցը փոքր ըլլայ կըսուի խոր։ Իսկ եթէ մեծ ըլլայ, կը կոչուի ծովածոց։ (տես երես 18) Փոթորիկներու ատեն նաւերը կապաստանին ծոցերը, ծովածոցերը ու խորշերը, որ նաւահանգիստ ալ կը կոչուին:

#### 89. Ի՞նչ է նեղուցը.

Նեղուցը՝ ջուրի այն անցքն է, որ երկու ցամաքի մէջ մտած, անոնք իրարմէ բաժնելով միացուցած է երկու ծովեր (տես երես 18):

#### 90. Ի՞նչ է պարանոցը.

Պարանոց կը կոչուի թերակղզին ցամաքին միացնող այն նեղ նողամասը, որու երկու կողմը ջուր է (տես երես 18):

#### 91. Ի՞նչ է խոռթը.

Խոռթը՝ ծովերու մէջ ցցուած ժայռերն ու աւազակոյտերն են, որոնք շատ անգամ ջուրին մակերեւոյթին հաւասար ըլլալով նաւերու կը վտանգեն։

#### 92. Ի՞նչ է ջրանցքը.

Սրուեստական ջուրի ճամբան կ'ըսուի ջրանցք՝ որ երկու ծովեր, գետեր կամ լիճեր իրարու հետ հաղորդակցութեան կը դնէ նաւարկելի ընելու, կամ չոր դաշտեր ուռզելու, կամ հեռուն գտնուած ջուր մը բերելու համար

**95. Ի՞նչ է լեռը.**

Լեռ կը կոչուի երկրիս վրայ եղող շատ բարձր տեղերը (թիւ 1): Եթէ շատ բարձր ըլլան այդ տեղերը, կըսուին ըլուր:

**96. Լեռան վերի և վարի մասը ի՞նչ կը կըսուի.**

Լեռան վերի մասը գազաք կըսուի. վարը՝ ստորոտ, զանի վերն ալ լեռան կողը:

**97. Ի՞նչի կըսեն լեռնագօտի.**

Իրարու քով եղած շատ մը շարուած լեռներ, կըսուին լեռնագօտի կամ լեռնաշղթայ, որոնց կատարները եթէ ընդարձակ ու հարթ ըլլան, կըսուին լեռնադաւած:

**98. Ի՞նչ է հրաբուխը.**

Հրաբուխ կը կոչուի այն լեռը, որ ատեն ատեն կը բռնկի կամ բռնկած է, եւ բերանը՝ որ խառնարան կը կոչուի, դուրս կարձակէ բոց, այրիչ նիւքեր եւ տեսակ մը հալած ժայռ, որ (լալա) հրափրփուր կըսուի (թիւ 11):

**99. Ի՞նչ է դաշտը.**

Երկրիս վրայ ընդարձակ ու տափարակ բերքի տեղերը դաշտ կը կոչուի (թիւ 14): Այն դաշտագետինները, որ վայրի խոտերով եւ մացառներով ծածկուած են, կըսուին Տափաստան:

**100. Ի՞նչ է անապատը.**

Անապատ կը կոչուին այն չոր, ամայի, աւազուտ ընդարձակ դաշտերը ուր ո՛չ ծառ, ո՛չ խոտ, ո՛չ ջուր կը գտնուի:

**101. Ի՞նչի կըսուի ովասիս.**

Տաք երկիրներու մէջ աւազուտ անապատներ կան, որոնց մէջէն մարդիկ ուղտերով երկար ամիսներ կրնան ճամբորդել առանց խոտի, ջուրի հանդիպելու. իսկ անապատներ գտնուած բարերեր, ջարդի և եղերը կըսուին Ումաքը: Բայուլի կորոշուին մեր աջ ու ձախ եղերքները, որ ափունք կըսուին, կորոշուին մեր աջ ու ձախ կողմերով, երբ երեսիս վազած կողմը դարձնենք:

**102. Ի՞նչ է ձորը.**

Չոր կըսուին երկու լեռներու կամ բլուրներու մէջտեղ գտնուած խորութիւնները կամ գետինը, որոնք եթէ երկար ու դաշտանան ըլլան, հովիչ կըսուին: Շատ նեղ ու խոր հովիչը կը կոչուի կիրեն:

**103. Ի՞նչ է ջուրի ընթացքը.**

Վազող կամ հոսող ջուր մը՝ կը կոչուի ջուրի ընթացք. ըղիսած տեղը ակ կամ աղբիւր, իսկ տեղատարափ անձրեւներէ կամ ձիւնիալէ առաջ եկած ջուրի խիս արագ ընթացքները կըսուին նեղեղեն:

**105. Ի՞նչ է գետը.**

Գետը՝ այն ջուրի ընթացքն է, որ լեռներէ կը բղիսի ընդհանրապէս եւ աղբիւրն կամ ակեն հոսելով կերթայ ծով կը թափի: Մեծ գետ մը ուրիշ գետի մը երբ կը խառնուի, կըսուի գետալից կամ օժանդակ գետ. իսկ՝ գետերու միացած տեղը կըսուի գետախառնուեն:

**106. Գետակը ի՞նչ է.**


Ջուրը քիչ, պատիկ գետ մը կը կոչուի գետակ, որու ջուրը ծովը թափուելու տեղ, ընդհանրապէս կը հոսի գետի մը մէջ. երբ գետակի մը ջուրը՝ աւելի նուազ է, կըսուի վտակ կամ առու:

**107. Ի՞նչ է գետաբերանը.**

Գետի մը ծովը թափուած տեղը՝ կը կոչուի գետաբերան. իսկ գետի մը ջուրերը բարձրէն արագ ու բուռն կերպով գահավիժած տեղը՝ կըսուի ջրվէծ:

**108. Ո՞՞ն է գետի մը աջ ու ձախ եղերքը.**

Գետի մը աջ ու ձախ եղերքները, որ ափունք կըսուին, կորոշուին մեր աջ ու ձախ կողմերով, երբ երեսիս վազած կողմը դարձնենք:









## ԲՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ



109. Եւրոպան ո՞րչափ անգամ աւելի փոքր է Ասիայէն և Ավրիկէն.

ԵԽՐՈՊԱՅ. Ասիայէն 4 անգամ աւելի փոքր է եւ 3 անգամ աւելի փոքր Ավրիկէն:

110. Եւրոպայի մէջ ի՞նչ ծովեր կան.

Եւրոպայի Հիւսխային կողմը կը գտնուի Հիւսխային ՍԱՌՈՒՅՑԵԱԼ Ովկիանոսը: Արեւմտեան կողմը ԱՏԼԱՆՏԵԱՆ Ովկիանոսը: Հարաւային կողմը ՄԻՁԵՐԿՐԱԿԱՆ Ծովը, (որ կը հաղորդակցի Տարտանելի եւ Վոսփորի նեղուցներով Անդրիական, Մարմարա եւ Սեւ Ծովերու հետ): Իսկ Արեւելքն ԿԱՍՊԻՅ Ծովը:

111. Եւրոպայի մեծ լեռնաշղթաները որո՞նք են.

Եւրոպայի մեծ լեռնաշղթաներն են. Ալպեան լեռները, Պիրենեան լեռները, Գարբար լեռները, Պալգանեան լեռները, Կովկասեան եւ Ուրալ լեռները՝ որոնք Եւրոպան Ասիայէն կը զատեն:

112. Ո՞րո՞ք են Եւրոպայի մեծ գետերը.

Եւրոպայի մեծ գետերն են. ԷլՊԱ, ՃՈՒՆՈՍ, ԼՈՒԱՐ, ԴԱՆՈՒԲ եւ ՎՈԼԿՈ, որ ամէնէն երկարն է.

## ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ



1. Եւրոպայի հարաւային կողմը կը գտնուին երեք մեծ քերակղզիներ, որք են. 1. ..... 2. ....  
3. ..... : Իսկ իւսխային կողմը կը գտնուի քերակղզի որ է ..... :

2. Ճիպրալբարի Աեղուցը հաղորդակցութեան մէջ կը դնէ ..... ովկէանոսը ..... ծովին հետ:

3. Սեւ Ծովէն Կասպից ծով կը տարածուի ..... աշխարհը:

Կրնա՞ք ըսել 1. ո՞ւր կը թափին էլապա, Հուէնոս և Թայմզ գետերը. 2. ո՞ր ովկէանոսին մէջ կը թափի Լուառ գետը. 3. ո՞ր ծովը կը թափի Դանուբ գետը. 4. Վօլկա՞ գետը. 5. ո՞ր ծովը կը թափին էպրո, Տիբերիս. 6. ո՞ր ծովը կը թափին Տվինա, Վիոթուլա, Օտէր. 7. Սէն գետը ո՞ւր կը թափի և ո՞ր մայրաքաղաքէն կանցնի. 8. ո՞ւր կը գտնուի Տարտանելի նեղուցը, 9. ո՞ւր Վոսփորը:

Քարտէսին վրայ նայելով ըսէք կամ գրեցէք:



## Ե Խ Չ Ջ Պ Ա Ա

### ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

113.	Եւրոպայի ազգերուն երկիրները որո՞նք են. ԵկրողԱՅԻ ազգերուն երկիրներն են.
Անգլիա	Մայրաքաղաք ԼՕՆՇԱՆ գլ. քղ. Մանչէսթր Ալմանիա
»	Պէրլին գլ. քղ. Համպուրի Ալպանիա
Աւստրիա	գլ. քաղաք Տիրացցօ
Բօլոնիա	Մայրաքաղաք Վիեննա ՎԱՐԺԱՒԻԱ.
Բօրթուգալ	Լիֆունս
Եռուկօ-Սլավիա	ՊԵԼԿՐՍՏ գլ. քաղք. Զէթինէ
Զուլցերիա	Պէրն գլ. ք. ժնէվ, Ցուրիխ
Էսթօնիա	ՈՒՎԱԼ
Թուրքիա	ԿՈՍՏԱՆԴՅՈՒՊՈԼԻՍ
Իտալիա	ՀՈ-ՈՄ գլ. ք. Նաբոլի, Միլան Վէնէտիկ.
Լէթօնիա	ՈՒԻԿԱ
Լիթուանիա	ՎԻԼՆԱ
Լուքսենզուրկ	ԼՈՒՔՍԵՆՊՈՒՐԿ
Հոլանտա	ԼՈՒԶԵ գլ. ք. Ամստէրդամ
Հունգարիա	ՊՈՒՏԱԲԵԿԾԹ
Յունաստան	ԱԹԵՆՔ գլ. ք. Բիրէա, Սելանիկ
Նորվեգիա	ՔՐԻՍՏԻՆԻԱ
Շուէտ	ՄԹՕՔՀՈԼՄ

Զէխո-Սլովաքիա	Մ.քաղաք	ԲՐԱԿԱ
Պելճիքա	»	ՊՐՈՒՔՍԵԼ
Պուլկարիա	»	ՍՕՖԻԱ. գլ. ք. Ռուսակուք Ֆիլիպէ, Վառնա
Ռուսիա	»	ՄՕՍԿՈՎԻԱ. գլ. ք. Բեթրուկրատ, Օտեսա
Ռօմանիա	»	ՊՈՒԲՐԵԾ գլ. ք. Եաշ, Թէուտէննէ, Կալաց
Սպանիա	»	ՄԱՏՐԻՏ գլ. ք. Պարէելօնա
Տանիմարքա	»	ՔՕԲԵՆՀԱՎԱԿ
Ֆինլանտա	»	ՀԵԼՍԻՆԿԻԹՈՐՍ
Ֆրանսա	»	ԲԱ.ՐԻ.Զ գլ. ք. Մարսէլ, Լիօն:
	ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ.— Եւրոպա յառաջդիմութեան երկիրն է. Ներկայիս ջան է աշխարհիս լուսաւորութեան. Առողջ ժողովուրդները ազատուած են և ունին իրենց անկախութիւնը: Ֆրանսա, Զուիցերիա, Գերմանիա, Բօրթուգալ եւայլն հանրապետութիւններ են:	
	Անգլիա, Խտալիա, Հոլանտա, Պելճիքա, Տանըմարգա, Շուէտ-Նորվեգիա, Պալդանեան տէրութիւններ եւայլն սահմանադրական թագաւորութիւններ են:	
	Ամէն կողմ ճարտարուեստը, գիտութիւնը տարածուած են. մեքենաները նեցուկ ու ընկերն են եւրոպացիներուն, որոնք եա մնացած աշխարհները տարածուելով անոնց տէրեղան ու կըլան:	
	Հայերը ունին Ռումանիոյ և Պուլկարիոյ մէջ շատ մը եկեղեցիներ և գալթականներ. Ինչպէս Բարիկ, Լօնտոն Մանչէսթր: Սուչովա, Վիէննա և Վէնէտիկ՝ վանքեր: Հունգարիա Հայաքաղաքներ. Մարսէլ, Բարիկ, Ժնէվ լոյս կը տեսնեն հայ թերթեր ու գիրքեր:	

Հիւսիւսային Սառուցեալ Ավկեանու

Խալանաւ (8.)

Ովկեանու

Արևմտական

Բրիտանական  
Կողմեն

Լուսն

Բարիզ

Ֆրանս

Տայվանը

Անգլիան

Բարբարիսիկ  
Երթուղարակ

Նևասան

Մարտին

Չերտառին

Լուսնը որորն

Չերտ

Ալուս

Ապարիս

Զօկարիս

Ալուսնիս

Ելլիս

Պուլուսնիս

Յունաստան

Ալուսնիս

Ալուսնիս

Ալուսնիս

Միջեւրկանաման ծով

Տ.Արունիս  
Յ.Արունիս

Վաշինգտոն  
Կոնգոս

Ա.ՈՒ.Ս.Խ.

Ա.Ս.Խ.

Կամուկը ծով

Փոքր Ասիա

Ա.Ա.Խ.

Ալուսնիս

Ալուսնիս

Ալուսնիս

Ալուսնիս

Ալուսնիս

Եւրոպին

Քարտես Քաջարական


Բիուսէքը

0 200 400 600 800

Աֆրիկէ



Ա Ս Ֆ Ա



114. Ո՞րչափ անգամ աւելի մեծ է Ասիան Եւրոպայէն.

ԱՄԻԱՆ՝ Եւրոպայէն չորս անգամ աւելի մեծ է:

115. Ի՞նչ ովկիանոսներ կը շրջապատէն Ասիան.

ԱՄԻԱՆ կը շրջապատէն Հիւսիսային կողմէն Հիւսիսային ՍԱՌՈՒՑԵԱԼ, Ովկիանոսը, Արեւելեան կողմէն ԽԱՂԱՂԱԿԱՆ Ովկիանոսը, Հարաւի կողմէն ՀՆԴԿԱՅ Ովկիանոսը, իսկ Արեւմտեան կողմն է, ՄԻՁԵԿՐԱԿԱՆ, Սեւ ու Կասպից ծովերը:

116. Ասիայի ամէնէն մեծ լեռները որոն՞ք են.

Հիմալայա լեռները:

117. Ճոյ տուէք Ասիոյ գլխաւոր գետերը.

Օպի, Էչնա, Հօանկ-Հօ, ԵԱՆԿ-ՑԵ-ՔԵՍՆԻ (Կապոյտ գետ) ՄԵՑՔԾՆԿ, ԳԱՆԳԵՍ, Ինդոս (Մինտ):

118. Ո՞րոնք են Ասիոյ գլխաւոր բաժանումները.

Ասիայի գլխաւոր բաժանումներն են 1. ՍԻՊԵՐԻԱ որ Ռուսիայի կը պատկանի:

ԶԻՆԱՍՍԱՆ Մայրաքաղաքն է Բերին:

Զինի գերիշխանութեան ներքեւ են Թիափիր, Արեւելեան Թուրքատան, Մոնկոլիա:

ՃԱԲՈՆ մայրաքաղաքն է Թօֆիօ, Ճաբօնի ազդեցութեան ներքեւ է Մանչուրիա. Իր գերիշխանութեան ներքեւ է Գորկա:

ՀՆԴԿԱ-ՉԻՆ կը պարունակէ Թրանսական Հնդկաշինը, Միամբ, Պիրմանիան եւ Անգլիական Հնդկաչինը:

ՀՆԴԿԱՍՍԱՆ Անգլիական իշխանութեան ներքեւ է. գլխաւոր քաղաքներն են Կալկարա եւ Պօմպայ:

ԱՖԻԱՆԻՍՏԱՆ Մայրաքաղաք Քապուլ Անգլիայի ազդեցութեան ներքեւ:

ՀԱՅԱՍՏԱՆ Մայրաքաղաք Երեւան:

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ Մայրաքաղաք Թէհրան:

ՊԵՂՈՒՅՈՒՆՍՏԱՆ Մ.քաղ. Քէլար կը պատկանի Անգլիայի: ԹՈՒՐՔԻՍՏԱՆ }

ՊՈՒԽԱՐԱՆ կը պատկանութեան ներքեւ: ԿԻՎԱ

ԹՈՒՐՔԻԱ գլխաւոր քաղաք Գոնիա:

ԱՐԱԲԻԱ , » Մէլլէ, ձիսսէ :

### ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հնդօրինակեցէք եւ կէտերուն տեղ լեցուցէք.

1. Օպի եւ Լենա կանցնին ..... մէջէն: Հօանկ-հօ եւ Եանկ-ցէ-կեանի կանցնին ..... մէջէն: Մէջօնկ ի մէջ կը գտնուի: Գանգէս եւ Ինդոս կը գտնուին ի մէջ :

ՃՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ . — Ասիա, հոս կապրին ամբողջ մարդկութեան կէսէն աւելին, մեծ մասը դեղին ցեղին կը պատկանի. աշխարհիս ընդարձակ պետութիւնն է Զինաստան. աշխարհիս ամէնէն բարձր լեռն է Հիմալայա լեռնաշղթան. Հայաստանն ալ հոս է, որ մերձաւոր արեւելքի Երկիր կըսուի Եւրոպայի մօտ ըլլալուն:

Հնդկաստան Երթալու համար նաւերը Միջերկրական ծովէն Կարմիր ծովը կը մտնեն Սուէիչի ջրանցքէն անցնելով: Ֆէրատինանու ար Լէսէբս անունով Փրանսացին բացաւ այս նշանաւոր Ջրանցքը:

## Ա Ֆ Գ Խ Կ



119. Ափրիկէ ո՞րչափ անգամ մեծ է Եւրոպայէն: Ափրիկէ Եւրոպայէն երեք անգամ աւելի մեծ է:

120. Որո՞նք են Ափրիկէի ամէնէն մեծ գետերը. Ափրիկէի ամէնէն մեծ գետերն են, Նեղ.ՈՍ, Սենեկա, Նիկէր, Քոնկօ, ԶԱՄՊէԶ:

121. Որո՞նք են Ափրիկէի գլխաւոր բաժանումները.

Ափրիկէի գլխաւոր բաժանումներն են, ԵԳԻՊՏՈՍ, մայրաքաղաքն է Գանջիրէ: Սուլթանը հոս կը նստի, գլխաւոր նաւահանգիստն է Աղեքսանդրիա:

Մարօֆ, Ալեքրիա, Թունուզ Ֆրանսայի կը պատկանին: Թրիբօլի եւ Պարկա Խտալիայի կը վերաբերի:

ՀԱՊԵՇԻՍՏԱՆ կամ Երովլիա, Մայրաքաղաք Ասխապաղա, ունի միահինծան թագաւոր (քրիստոնեայ են):

Սուրան Անգլիայի կը վերաբերի.

Քօնկօ մէկ մասը ֆրանսայի եւ միւս մասը Պէլմիգայի կը պատկանի:

Լիպերիա Խափշիկներու անկախ պետութիւն մ'է Լիպերիա մայրաքաղաքով:

Սահարայի անապատը գրեթէ Եւրոպայի չափ, մեծ մասը Ֆրանսայի կը պատկանի:

Սենեկա Ֆրանսայի կը պատկանի, ինչպէս եւ Մատակասկա Կղզին:

Քէփ կամ Քաէք կամ Բարեյուսոյ զլուս, Անգլիոյ կը վերաբերի, ինչպէս սահմանակից Ֆրանսկա Եւ Օրանծ Պօէր հանրապետութիւնները:

## ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ



Աշխարհացոյց տախտակին վրայ նայելով ամբողջացուցէք խօսքերը՝

1. Ափրիկէ բրջուած է հիւսիսէն արեւմուտիչն արեւելիչն :

2. պարանոցը, Ասիան կը զատէ էն.

3. Միջերկրական ծովուն մէջ կը բափին .

Ասրանտեան ովկեանոսին . Հնդկաց ովկեանոսին մէջ :

4. Ափրիկէի ամենէն մեծ գետն է , իսկ անապատն է :

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ.— Ափրիկէն այլեցեալ գօտիին ներքեւ ըլլալով, տաք է. մանաւանդ Սահարայի անապատը:


Ափրիկէն Եւրոպայէն կը բաժնուի ձիպրալբարի նեղուցով. իսկ Ասիայէն Սուլէզի ջրանցքով:

Ափրիկէն տիրապետողը մեւ ցեղն էր. իսկ այսօր գրեթէ ամբողջը Եւրոպայի տէրութիւններու կը պատկանի եւ սկսած է առաջդիմել:

Սնզիացիք կը մտածեն Ադամանդի երկրէն՝ Բարեյուսոյ զլուկէն մինչեւ Գանջիրէ երկաթուղի մը շինել եւ ա'լ աւելի զարկ մը տալ Ափրիկէի բնականէն հարուստ արտադրութիւններուն:

Ո՞վ կրնայ հաւատալ տեսնելով ելեքդրական լոյսերով լրտազարդուած Ափրիկեան քաղաքներն՝ որոնք վայրենիներու որօքեր էին երբեմն, որոնց մօտենալն իսկ կարեիք չը: Սակայն լոյսը կը հալածէ խաւարը, աշխատութիւնը՝ երեւան կը հանէ ծածկուած զանձը, իսկ գիտութիւն կը տիրապետէ:

# ԱՐԵՎԱԿԻ ՏԵՂԵԿԱԳՈՐԾՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՎԱԿ





Ա Ս Ծ Ք Ճ Վ Ա



122. Ամերիկա Եւրոպայէն ո՞քչտփ անգամ աւելի մեծ է : ԱՄԵՐԻԿԱ՝ չորս անգամ աւելի մեծ է Եւրոպայէն եւ կորոշուի Հիւսիսային եւ Հարաւային անունով :

123. Երկու Ամերիկաներուն Արեւմտեան կողմէն ո՞ր լեռնաշղթաները կոր:

Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան կողմը կը գտնուի Ապառած կամ Ապառածուս բառած լեռները : Հարաւային արեւմտեան կողմը կը գտնուին Անտեան լեռնագօտիները :

124. Ամերիկայի մեծ դաշտերն ու գետերը ո՞ր կողմն են . Մեծ դաշտերն ու մեծ գետերը Արեւելեան կողմն են :

125. Հիւսիսային և Հարաւային Ամերիկան ո՞ւր միացած են իրարու .

Կեդրնական Ամերիկայի մէջ միացած են Փանամայի պարանոցով :

126. Հիւսիսային Ամերիկայի մէջ ո՞ր մեծ գետը կայ .

Միսիսիպի աշխարհիս ամէնէն երկար նաւարկելի գետը Միացեալ նահանգներու մէջ :

127. Հարաւային Ամերիկայի մէջ ո՞ր մեծ գետը կայ . Ամազոն՝ աշխարհիս ամէնէն մեծ գետը :

128. Ամերիկայի մէջ ո՞ր գլխաւոր աշխարհները կան : Կրօնլանիսիա Հիւսիսային Ամերիկայի մէջ . մեծ մասը սառուցապատ կղզին, որ կը վերաբերի Տանիմարգայի :

Քանատու մայրաքաղաք Օբաւա, կը վերաբերի Անզիիայի : ՄԻԱՅԵԱԼ, ՆԱՀԱՆԳԻՆԵՐ Աշխարհիս հզօրագոյն հանրա-

պետութիւնը, աստղազարդ դրօշով, կը ներկայացնէ յիսուն ինքնավար նահանգներու միութիւնը : Մայրաքաղաքն է Ռաւաշինկըն, գլխաւոր քաղաքներն են՝ Նիւեօրֆ, Պուրըն, Զիկաֆո :

Մեխիկա մայրաքաղաք Մեխիկօ կը գտնուի կեդրոնական Ամերիկայի սահմանին մէջ Հիւսիսի կողմը :

129. Հարաւային Ամերիկայի գլխաւոր երկիրները ըսէ'ք .

ՊՐԱԶԻԼԻԱ, մայրաքաղաք Ռիօ-Եանէյրո

ԱՐԺԱՆԻԹԻՆ » Պուէնօս-Այրէս

ՔԻԼԻ կամ ԶԻԼԻ » Սանթիակօ

ԲԵՐՈՒ » Լիմա

Քօլօմպիա, Կուլանա որ կը պատկանի Ֆրանսայի, Անգլիայի եւ Հոլանտայի:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ. — Քարտէսին վրայ ցոյց տուէք Ամերիկայի գլխաւոր աշխարհները եւ ըսէ'ք որ կողմը կը գտնուին :

ԼԻԱՅՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ. — Ամերիկայի հին բնակիչները կարմրամորթ էին, որոնք հատզեւէ սկսած են այլասերիլ, իսկ մէկ մասն ալ զրկուած թափառիկ կեանքէն ստիպուած է տեղ մը հաստատուիլ . սակայն ծուլութիւնը ձգած է զիրենք թշուառութեան եւ գինեմոլութեան մէջ : Մինչ օտար գաղթականներ աշխարհիս ամէն կողմէ հօն կը վազեն ու կը հարստանան :

Հայաստանէն ալ 100 հազարէ աւելի հայեր կը գտնուին Ամերիկա, ունին առաջնորդ, եկեղեցիներ ու դպրոցներ, տպարան, դրատուն ու լրագիրներ . բայց հայրենիքի կարօտը կը քաշեն, Հայ Տունին շինութեան կ'սպասեն վերադառնալու համար : Հայերը պիտի չի մոռնան Ամերիկացիներու մարդասիրութիւնը ու մեծ նպաստները, որ ըրին հայ որբերուն և Հայաստանին :

## Պ Կ Վ Խ Ս Շ Խ Ա

ՈՎԿԻԱՆԻԱ. կը կոչուի խաղաղական ովկիանոսին մէջ տեսնուած մեծ ու փոքր կղզիները որ կը տեսնենք քարտէսին վրայ (տես երես 30) իսկ Արեւելեան եւ Հիւսիսի կողմը փոշենման հատիկները արշագեղաքոսներ են :

Այս բազմարիւ կղզիները կը կոչուին ԲՈԼԻ-ՆԷԶԻՒԱ :

Հարաւային եւ Արեւմտեան կողմը կը գտնուին մեծ կղզիներ ինչպէս Աւստրալիա որ հանրապետութիւն եղած է թէեւ Անգլիոյ կը վերաբերի:

ՄԵԼԱՆԵԶԻԱ. որ ըսել է Մելերու կղզի տակաւին վայրենի մնացած են բնակիները:

Եւրոպացիները Ովկիանիան ճեռք անցուցած են ըսելով բնիկներուն թէ կամ պէտք է կրթուին կամ պէտք է կորսուին:

Ովկիանիա կղզիներու բերքերն են Սուլբն, Շաքարեղէգ, Ծխախոտ, Բամպակ, Պղպեղ, Հնդկոյզ, Պանան եւայն :

Ովկիանիայի կղզիներու մէջ կան գեղեցիկ թուշուններ բնարանաւ, սեւ կարապ եւայն:

ԳԻՏԵԼԻՔ.— Աւստրալիա վերջի պատերազմին տուաւ Մայր Հայրենիքին Անգլիոյ քաջ զինւորներ, գոց տուփերով դրկեց մեծաքանակ միս և այլ ուտելիք :

Վայրենի բնիկներուն յաջորդած էին աշխատասէր Եւրոպացիներ, Անգլիացիներ. երանի թէ հայերն ալ նոյն բազով ունենային :

## Հ Ա Յ Ա Ս Ա Ն

### ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

130. Ո՞րն է մեր հայրենիքը .

Մեր հայրենիքն է Հայաստան:

131. Հայաստան ինչո՞ւ կ'ըսուի մեր հայրենիքը .

Հայաստան մեր հայրենիքը կըսուի, որովհետեւ մեր հայրերու երկիրն ու ծննդավայրն է. մեր նախնիք շինած են գիւղեր, քաղաքներ, կանգնած են հոյակապ շէնքեր, վանքեր ու եկեղեցիներ ու հազարաւոր տարիներ կառավարած:

132. Ի՞նչ է ամէն մէկուն պարտքը հայրենիքին .

Ամէն մէկու պարտքն է սիրել եւ պաշտպանել հայրենիքը:

133. Հայ մը ի՞նչ կզգայ իր հայրենիքին՝ Հայաստանի նկատմամբ .

Բարի եւ ազնիւ հայը կը սիրէ Հայաստանը, կուտայ իրեն ինչքը ու կեաներ. կը նուիրուի անոր ազատութեան եւ յառաջադիմութեան:

134. Ի՞նչ կը նշանակէ հայ դրօշը .

Հայ դրօշը նշանակ է Մայր Հայաստան՝ որու ներքեւ պէտք է միանան բոլոր իր զաւակները՝ հայերը եւ անոր պատիւր բարձր բռնեն:


135. Ո՞ր ծովերը կը թրջեն Հայաստանը .

Հայաստանը ցամաքային երկիր մ'է, բայց Սեւ ծովի եւ Միջերկրական ծովի միջոցով կը հաղորդակցի աշխարհի :

136. Հայաստանի սահմանակից ո՞ր երկիրները կը գտնուին .

Հայաստանի սահմանակից երկիրներն են, Վրաստան,


# ՀԻՒՍԻՒ



## ՈՎԿԻԱՆԻԱ

- Ո՞րն է Ռվելիությի ամէնէն մեծ կղզին.
- ԱԽՍՏՐԱԾԻ. Ռվելիությի ամէնէն մեծ կղզին է,  
որ Սևգլիությի կը վերաբերի, բայց Խենավար է:
- Ո՞րն է Առաջապահյայի դլխաւոր քաղաքները:  
Գլխաւոր քաղաքներն են Մելքոնիս և Սիջնեզ:

— Որոնք են միւս կարեւոր կղզմները.  
Միւս կարեւոր կղզմներն են, ՍՈՒՄՄԱԹՐԱ, Խ  
ՃԱՎԱ, որ կը վերաբերին Հոլանտայի. խոկ  
Փիլիպուսն, Կղզիները՝ Միացեալ նահանգներուն.  
ՆՈՐ ԿՈՒԵՆԻԱ Հոլանտայի եւ Սնգլիայի.  
ՆՈՐ ԶԵՂԱՆՏԱ. Անգլիայի.  
ՆՈՐ ՔԱԼԵՑՈՒՆԻ. եւ ԹԱՇԻԹԻ, որ կաքսորուին  
Ֆրանսացի քաղաքական ժանր յանձաւորների:



Ասրագէյնան, Պարսկաստան, Թուրքիա եւայլն.

137. Հայաստան ի՞նչ լեռներ ունի, և ամէնէն բարձրը ո՞րն է.

Հայաստան ունի բազմաթիւ լեռներ, նշանաւոր են Սրագած, Սիհիան, Նպատ լեռները, ինչպէս եւ Մասիս կամ Սրարատ որ ամէնէն բարձր լեռն է:

138. Հայաստանի մեծ լիճները որո՞նք են.

Հայաստանի մեծ լիճներն են, Սեւանի, Ուրմիայի եւ Վանի լիճները: Վանի լիճը իր մեծութեան համար կը սուի նաև Վանի ծով:

139. Ի՞նչ դաշտեր կան Հայաստանի մէջ.

Շատ դաշտեր կան՝ որոնցմէ նշանաւոր են Արարատի, Շիրակի, Կարինի եւ Մուշի դաշտերը:

140. Ի՞նչ գետեր ունի Հայաստան.

Հայաստան ունի եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ մեծ գետեր եւ բազմաթիւ վտակներ ու առուներ:

141. Հայաստանի մայրաքաղաքը ո՞րն է.

Հայաստանի մայրաքաղաքը որոշուած էր Կարին, պարապատ քաղաքը, որ ծաղկած վաճառականութիւն ունի եւ նշանաւոր շէնքեր:

142. Արդի մայրաքաղաքը ո՞րն է.

Երեւան, առժամեայ մայրաքաղաքն է, որ շրջապատուած պարուէզներով գեղեցիկ քաղաք մ'է:

143. Հայաստանի գլխաւոր քաղաքները որո՞նք են.

Ս. Էջմիածին, ուր կը նատի ընդհանուր հայոց վեհափառ կաթողիկոսը: Էջմիածինի տաճարը, ճեմարանը ու ծեռագիրներու թանգարանը հոչակաւոր են:

Աղեքսաներափոլ, վաճառաշահ քաղաքը, նշանաւոր իր որբանոցներով:

144. Ուրիշ ո՞ր քաղաքները որոշուած են Հայաստանի Վանի համանուն լիճին եզերը շինուած բերդարանոր մ'է: Բերդին վրայ կերեւին Բեւեռագիրեց: Վան հուշագիրը է իր այգեստաններով եւ մօտակայ վանքերով:

Բայեւ, վաճառաշահ քաղաքը իր գեղեցիկ դիրքով:

Մուտ, ունի բարձրաբերձ լեռներ, ընդարձակ դաշտ, Մուշի կոնսան զօրավարներ եւ Առաքելոց վանքը ուր կը հանգին մեր նախնի նշանաւոր մատենագիրներու նշանարները:

145. Ի՞նչ է Ազգային տունը.

Ազգային տուն կը սուի այն տեղը ուր ցրուած ազգի մը անհատները կը հաւաքուին մինչեւ իրենց հայրենիքի վերակազմութիւնը, հոգատար պետութեան մը խնամքին ներքեւ:

146. Ո՞րն է Մեր Ազգային տունը.

Մեր Ազգային տունը ինչպէս եւ անոր հոգատարը պիտի որոշէ Ազգերու Միուրեան ժողովը:

147. Ի՞նչ պէտք է Հայաստանի առաջդիմութեան և զորդացման համար:

Միաբանական հոգի, պարտաւորի կրթութիւն եւ ընդհանուր ներգաղթ:


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ.— Հայաստան ունի ամէն տեսակ կիմայ, գետեղերք և ձափներ, լեռներ, ձորեր ու դաշտեր: Ներգաղթի պատրաստուող հայը նկատի պիտի ունենայ, նախ՝ իր բնակութեան տեղին օդը ու դիրքը, որ այլեւս չը փնտոէ իր ծնած օտար միջավայրը:

Հայաստան ունի գետեր ու լիճեր, բերրի հող, հարուստ հանքեր. մաքուր օդ և անուշ ջուր, կուզէ որ մեր սիրտերն ալ ըլլան անկեղծ, մեր խօսուածքը սիրալիր, մեր աշխատանքը յարատեւ:

Հայաստան յիշատակներով լեցուն կոյս երկիր մ'է, հոն շատ գործ կայ, իսկ գործող շատ քիչ, դիմենք մեր մայր հայրենիքին, Հայաստանին՝ որ իր գանձերը ու հարստութիւնը ծածկեր ու պահեր էր իր զաւակներուն՝ մեզի համար:

Օ՞չ, երթանք համբուրենք զինքը, չորհաւորենք իր ազատութիւնը և բանք Մայր Հայաստան, դու ես մեր եղանակութիւնը և մեր ազգային պատիւր, քեզի համար պիտի նուիրենք մը կեանքը:

Վ. Յ. Մ.



7226

0003391

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0003391

